

## ԼՈՐՏ ՊԱՅՐԾՆԻ ԶԻԹԵՆԻՒՆ

Ողբացեալ ըանաստեղծ Ռ. Որբերեանի ԼՈՐՏ ՊԱՅՐԾՆԻ ուսումնասիրութեան հրատարակութեան աւարտին, իբրեւ նուվրական յիշատակ եւ յարգանքի պատկ անոր շիրմին՝ կը զետեղենք մեր բարեկասմ յարգելի Տոքթ. Վ. Թորդոմեանի պատմական տողերը, զգացուած Ս. Պաղարի մէջ եւ Խարմ վերջումով գրուած ի Բարիզ 1927ին, ողբ. քերթողին կենդանութեան օրով։

ԽՄԲ.

Առ բանաստեղծ բարեկամն իմ

Տիար Ռ. Որբերեան

Հիացողն Լորտ Պայրլիի

Վենետիկեան Հայ կղզեակին  
Վայելչազարդ պարուեզակին  
Արեւելքը կայ մասնական  
Վայր մը սիրուն և եղական.  
Որ կը գիտէ Լիոնյ կոչուած  
Հարուստ կղզին լայնասարած։

Հոն ծառ մը կայ, հին, գեղեցիկ,  
Որուն ներքեւ քերգողն Անկլին  
Լորտ Պայրլըն, կ'ըսեն՝ սիրեր,  
Նստիլ, հանդչիլ, շա՛տ անդամներ,  
Ու երազէլ, երբ վանք կու գար  
Մեր մայրենին սորվել բարբառ։

Զիթենի մ'է այդ ծառը հին  
Ու հակառակ իր սարելին  
Հարիւրամեայ և աւելի,  
Դիմադրելով բուք ու հովի,  
Սալարթախիտ կը կենայ ան  
Միշտ գեղուղէշ և անսասան։

Միթթարեան Միաբաններ  
Այս ձիթենին վաղուց ի վեր  
Մկրտած են սիրագորով  
Լորտ Պայրլնի մեծ անունով.  
Եւ է այսօր ուխտատեղի  
Հոն այցելող ամէն հիւրեւ։

Ապրել վեցի երեկոյին  
Լորտ Պայրլնի այդ ձիթենին

Գընացի ես տեսնել յօժար՝  
Այդ ձիթենին որ տիրաբար  
Կ'իշխէր այնտեղ, տարածելով  
Իր վեհափառ հովանին զով։

\* \* \*

Առուր Պաղարի զանդակը մեծ  
Միթենին ու փոքրն իրարու մերձ,  
Կը սկսէին հընչեցունել  
Թէ աղօթքի ժամն է հասել։  
Քահանաներ լուրջ ու մնջիկ  
Փիլոններով սեւազգեցիկ  
Կը գիմէին եկեղեցին  
Առ Տիրամայրն Աստուածածին։

Ազօթատան շուրջը բոլոր  
Բաղրամաստակ Միթթալ ՀՕՐ  
Ի աշկերաներուն տնկած ծառեր  
Ծաղիկներով էին հագուեր։  
Եւ թռչուններ անոնց վրայ  
Երամ երամ առնելով կայ,  
Իրենց երգերը հանդըստեան  
Ճըսուողէին միաբերան։

Ցովակին հանդարտ էր, խաղաղիկ  
Զեփեւու մը գաղջ հեղիկ հեղիկ  
Գոտուեր շոյեր անոր երես  
Փունի օրօր ըսելու պէս։

Լուսին մը նոր, բարակ աղեղ  
Դէպ արեւմուտք պայծառագեղ՝  
Բնթանալով ծանր, յամրաբար  
Հըրաժեշտի ողջոյն կու տար։

Եւ այդ պահուն, պահ հիասքանչ,  
Լորտ Պայրլնի սիրած կանանչ  
Խորհրդաւոր այդ ծառին տակ  
Զեռքըս ծնօսիս ես մէն մինակ  
Կը զմայլէին շուրջըս տիրած  
Բնութեան գեղովն համատարած,  
Ե՞րբ նցնչետայն հէտ երազներ  
Եկան առնել զիս տարուբեր...

\* \* \*

Կը թըւէին վերագարձած  
Երջանկութեամբն իրենց անցած  
Դպրոցական օրերն համայն  
Դալար կեանքիս, զոր պառնասեան  
Մուսաներու « Երգ Երգոց » ին  
Շա՛տ կանուխէն վարժեցուցին  
Հայ անուանի Երգաբաններ  
Քնարովն իրենց հայրենանուեր։

Կ'երազէին թէ նստած եմ  
Ուսանելու դասեր վըսեմ  
Սուրբ Պաղարի մատեաններէն  
Զորս գրեցին առաստօրէն  
Հեւրմիւլ, Ագոնց, Բագրատունի,  
Հայը Ալեշան անմահունի.  
Եւ որոնք մեր զարդացումին  
Դասագլքէրն ընծայեցին։

Կը կարծէին թէ ներկայ էր  
Լորտ Պայրլն իսկ, ու հասորներ

Բարիզ, 23 Ապրիլ 1927

Գերկը առած, մեր Հայ լեզուն  
Կը վերծանէր ան օրն ի բուն.  
Մտածելով նեցուկ մ'ուժգին  
Ըլլաւ մէկ օր հէտ Հայ Աղքին,  
Զոր արդարեւ անկեղծօրէն  
Սիրեց ուժգին սրտին խորէն։

Զէի ուղեր բաժնուիլ ես  
Այս սիրալի տեսարանէս.  
Բայց « ալէտք է որ այլ եւս երթաք »  
Կ'աղդարարէր վանքին կոչնակ...  
Հեր, այցելու, ամէն օտար  
Կը թողուն արդ Սուրբ Պաղար.  
Ըսթափեցայ ուրեմն խկոյն,  
Թօթափելով երազս արթուն։

Այլ յիշատակ մը ուղեցի  
Պահէլ օրէն Ապրիլ վեցի,  
Ի ահա ելայ շուտ ծառն ի վեր  
Զիթենին. փունջ մը ոստեր  
Հաւաքեցի. զայն տանելու՝  
Իմ բարեկամ այն Հայերու  
Որ Պայրլնի մեծ տաղանդին  
Հիացումով յարգանք ունին։

\* \* \*

Բայց Սուրբ Պաղարը մեր ունի  
Ուրիշ ծառեր ձիթենիի,  
Անթառամ շուրջ շընապատին,  
Նա զի՞ ի յուշ, թէ ձիթենին  
Նշանակ է իմաստութեան,  
Խորհրդանիշ առատութեան,  
Թէ կ'աւետեն միշտ փառք և սէր,  
Խաղաղութիւն, իւր տերեւներ։

ՏՈՒԹ. ՎԱՀՐԱՄ Յ. ԹԱՐՅԱՆԵԱՆ